



ՇԳԹԱՏԱԿԻՐ ԳՐԻԳՈՐ ՊԱՏԵՐԱՐՔ ԵՐՈՒՍՏԱՂԷՄԻ

**Նա՛ղ մը նիհար ովկիանոսէն Քու գրութեան,
Տեղայ վրան, խուժ անշրդի մեր սիրտերուն,
Տեր դասաւոր, զի աղջն է հոժ վրան ճամբուն
Որ կը շանի Քու մեժ սիրոյն:**

ՇՂԹԱՆԵՐՈՒ ԼԵԶՈՒՆ

Պարանոցին ունէր շրթայ,
 Ու ոսկերուն՝
 Փոշին հազար դարպասներու,
 Աչկերուն մեղր,
 Շուրթին օրհնէմն եկեղեցոյ
 Աստուածաբալ մեր հայրերուն:
 Հագած այսկերպ զբահն երկաթ,
 — Պարսփի գօշին —
 Շինուած ցեղին անհուն ցաւէն
 Ծուէն, ծուէն,
 Ան կը կենար այսպէս սեմին
 Իր երազին:

Պարանոցին ծանր երկաթ,
 Շուրթին՝ օրհնէմն,
 Ան կը կենար դարպասներուն եկեղեց-
 Պալասներու շեղ մութին: [ոյ,
 Ո՞վ էր մուրիկն այս սրբազան,
 Տարաւարհիկ,
 Որ սիրէ սիրս, երկրէ երկիր,
 Քարէ էր տուր ոսկերն իր հէ՛լ:
 Ձէին հանչցած քուն ու հանգիս
 Աչքներն իր,
 Ըսպասին մէջ իր Ասրժոյն
 Եւ իր ցեղին,
 Հրաւառիպ ու աննահանջ:

Պարանոցին շրթայ ու խաչ,
 Դեղին մոխիր երեսներուն,
 Ոչ մէկ շրթունք կրնար սակայն
 Պասմել կրակն անոր ձայնին,
 Երբ կը հնչէր ծանր ու ձոյլ
 Ասեաններուն եւ սիրտերուն:

Մարդեր մահկանացու են, երբ կուլան իրենց վիշտերը,
 աստուածներ՝ երբ զիսն լալ ուրիշներու վիշտեր:

Վանք ու պալատ, տուն ու խորհրդի,
 Կը բանային մութերն իրենց
 Անօրինակ այս մուրիկին,
 Որ կը խօսէր շրթաներու կրակ լեզուն:
 Բրուն սիրէն սաք սրբութիւն,
 Իմաստութիւն,
 Կը բաշխուէր տոմարիկ, օտար,
 Մարդոց բոլոր սրդիներուն:

Ան կը փալէր, հրուած կարծես
 Մեր դարերէն,
 Հրաւիրուած մրտաձուլէն,
 Տեսիլներէն աստուածազգեաց
 «Ընտիրներուն»,
 Գիրն է որոնց այսպէս զոհուիլ
 Ու սառապիլ,
 Անմահանալ ապա մահով:

Սրդար էր ան,
 Փուռէն ելած հացի նրման,
 Պարանոցին ունէր սակայն,
 Պղինձ շրթան,
 — Մուրհակ պարտոց —
 Ուրիշներու ծով մեղներուն:
 Խոնջ ու սրտում եւ ծերացած
 Անժամանակ,
 Կըրակին մէջ իր յոյզերուն
 Առաւելեալ ինք բռնկում,
 Կը հալէր իր փողոցութեան:

Օրեր, օրեր ու տարիներ [ւէն,
 Քալիւր էր ան սաժանի ձիգ համբանե-
 Յոգնած սիրտով, բայց երջանիկ,

Նրման մէկուն որ չի փախչիր
Կեանքի գիրէն:

Պարանոցին պղինձ շրջապ,
Թարթիչներուն՝
Փոշին հազար համբաներու:
Չհարցուց որ մ'իր Աւսըծոյն,
Թէ ո՞ւր այսպէս զին կը սանէր,
Աւսանողական սաղարդի պէս
Չոր կը հոսէ շունչը հովին:

Գիտէր, գիտէր,
Թէ բրնձակալ սուրն էր սիրոյն,
Կը խորսակէր բելերն ամէն
Քըմայներուն,
Թէ ուղիէն արցունքներու
Եւ արիւնին,
ձամբաներէն խորախորհուրդ,
Մենք կը հասնինք էր մեծ սիրոյն:

Գիտէիր դուն
— Աւսուածարեալ մեծ հայրապետ —
Թէ կը գրուի չարիքին հետ
Ամէն բարիք,
Վըրան անհուն էր մասեանին,
Բայց չի կորսուիր հետ մը աղօթք,
Կարիլ մ'արցունք, շող մը ժրպիս,
Կեիռին մէջ իր անսահման
Արդարութեան,
Մեղի ծովուն վըրայ կամար,
Ու կը փայլի գերդ շողական
Յաւիտեանէ մինչ յաւիտեան:

Գիտէիր դուն,
Թէ մարդն է չար ու զազրելի,
ձեւակ ներկած մեղները իր.
Թէ բառերէն իրեն կախարդ
Հոսք կուգար սեւ մեղներու:

Գիտէիր դուն,
Չարդարանար չարը չարով,
Արիւնն ինչպէս չի լուացուիր

Այլ արիւնով:
Լաւ էր ֆաշի ֆողը ներման,
Չերդ վարագոյր ոսկեկարան,
Վըրան սրսին,
Հում կաթ ծըծող
Մարդոց բոլոր որդիներուն:
Ինչ շահ բանալ խեցին մեղաց,
Փշուր փշուր լոյսին հանել
Յեխը մարդոց:

Բարին է լոկ մեզ ապրեցնող,
Լասը ինչպէս
Վերեւն անհուն մեղքի ծովուն:
Բարի անուն է յիշատակ,
Մեր ամենէն անկապտելի է իրական
Գանձերը սուրբ,
Լոկ կը յանձնենք մենք դարերու,
Իրեւ բիրեղ ու մարգարիս:

*

Պարանոցին երկաթ անուր,
Սըրսին ժրպիս,
Խաղաղութեան շունչի մը պէս
Դուն կուգայիր ծիածանուիլ
Այս սուրբ յարկի երկնին մէջ,
Ծաւալելով սարաւառհիկ
Խունկն հոգիիդ,
Օծող սիրտերն երկնի շողով:
Սուրերներն իսկ այս սուրբ յարկին,
Նկարներէն իրենց խոթող,
Քաղցրահայեաց ու ժրպիսով
Կ'ողջունէին քու գալուստը
Շնորհաբեր.
Խաղաղութի՛ւն կ'իջնէր անձէդ:

Մարդոց չարին ու պրոծութիւնն
Անպարագիծ,
Գըմբէք նեւած մինչեւ երկինք,
Կը յաւակներ իր ետեւէն
Քաշել, սանիլ,
ժառանգութիւնն այս սրբազան,

Որուն լոյսերն էին խաւար,
Սիւներ՝ կործան:

Որ վիրաւոր, արիւնաբաւ,
Որդիներէն իր հարազատ.

Նըման անոր, այն եղկելոյն,
Օր մը ինկած վէրքերով լի,
Ճամբուն վըրայ երիւզի:

Տարիներով ոչ ոք ուզեց մասուցանել
Իր շրթներուն դեղ ու դարման,
Եւ վէրքերուն ալ բալասան:

Գարձած այսպէս աղբիւր չորցած,
Գօս ապառաժ,

Հայն ու օտար խոյս կուտային
Իրմէն դժկամ,

Կարծես ախտին չար ժանտախտին
Ուրուականէն:

Անէժժ անուան յիշատակին,
Կը կարդային օրը եօթ յեղ,

Մօտն ու հեռուն մարդեր բոլոր:

Ու դուն եկար,
Խուժ, անջրդի սիրտերուն դէմ

Մշակ արդար,
Պատճառով անիծակուռ

Մուրհակ պարտուց,
Նիւթուած այսպէս ձեռքերէ չար,

Իբրեւ անէժժ,
Իբրեւ ժանգոտ շրթայ ինկած

Պարանոցին այս դարաւոր
Հաստատութեան:

Ու դուն եկար,
Քաղցր յուզումով կը դողային

Ըստուերները այս սուրբ յարկին:
Խաղաղ, անուշ,

Յօղն առտուան կ'իյնայ ինչպէս
Բաժակին մէջ ծաղիկներուն,

Հոգիդ դալար զերթ շարունակ

Կը բացուէր այս յարկին վըրայ,
Ծաղկեցնելով սիրտերը խուժ,

Արգիլելով անուամն հունձին
Ասելութեան սեւ նախանձին:

Կ'ոսկիանար ու կը բացուէր
Մութերուն մէջ,

Այգը կարմիր, սէրը հըզօր,
Ս.մէն օր նոր ֆու երազին,

Որ դարէ դար,
Իբրեւ արիւն, իբրեւ նւխար,

Կը բաւխուի զակընտրուդ
Այս դարաւոր հաստատութեան:

Հոգետօն էր, տօն սաղաւար,
Սուրբ Յակոբայ զմբէթին՝ սակ

Պատճառով աղջը խորունկ
Քուն դարերուն,

Կ'այգեւորէր հոգին պայծառ
Հայաստանեայց եկեղեցոյ:

Նորէն ծաղիկ կը բանային,
Խորանն ու բեմ,

Մոմ ու կանթղ,
Մութն ընելով ոսկի ոստայն

Ու առագաստ,
Ըղձանմաներու կարօտակէզ,

Լուցուած խորէն խորախորհուրդ
Մեր դարերուն:

* * *

Տարիներ վերջ,
Շուրթին՝ ժրպիտ, աչիկն՝ արցունք,

Երանելին բազմաչարչար,
Սիրքը որուն չնանչըցաւ

Գուլ ու դադար,
Ս.չերն որուն տարիներով

Զունեցան ֆուն.
Ս.դօրաձեւ,

Կեցած Տիրոջ պատկերին դէմ,
Կը դողային իր շրթունքներ:

. . . Աստուածորդի՛,
 Յուրսն է ինկած վրան կրակ
 Իմ օրերուն,
 Առ մօտն եմ ես գերեզմանին,
 Ա.փ մը ծովէն ժամանակին,
 Ար կը լեցուի մարդոց ցառով
 Առ երազով:

Մոմս է նուազ,
 Ար հալեցաւ առանակին վրայ փառ-
 Ա. խարհն է մութ,
 Առ մենք մոմեր,
 Մոմեր ներմակ, մոմեր կարմիր,
 Վա՛յ առանակ չունեցողին:

Աստուածորդի՛
 Քեզմով միայն մենք կ'ըլլանք հաց
 Մեր մեղերուն,
 Ըստղծելու սիրովէն անձրելը լոյսերուն:
 Քու ափերուդ մէջն են անեղ
 Սիրերն ամէն մարդոց բոլոր:

Շաղ մը նիհա՛ր
 Ովկիանոսէն քու գրքութեան,
 Թող միտս իջնէ գերք մանանայ,
 Մենասանին վրայ այս սուրբ,
 Փարատելու աղջը մըռայլ

ձամբաներէն սերունդներու,
 Ար կը քանի քու մեծ սիրոյն:

Աջըդ հըզօր ձոյլ պահպանակ,
 Ընդդէմ բոլոր չարիքներուն
 Երեսի աներեւոյթ:
 Խաղաղութիւն եւ բարութիւն,
 Վրան զալիք սարիներուն,
 Մութ սիրերուն
 Մարդոց բոլոր որդիներուն:

Տագնապ, կրակ ու քառապանք,
 Որոնք կէս դար
 Հալածեցին մարմինն իր խեղճ,
 Ձերք վարագոյր
 Կ'իյնար այլեւս իր երեսէն:
 Առ կը հանգչէր իր սուրբ հոգին
 Այս աշխարհէն,
 Ոսկի բարձին
 Երկինքներու:

Խօսքը վերջին իր աղօթքին,
 Գեռ դողացող իր շրթներուն,
 — Պահէ՛, ով Տէր, Ուխտն այս անփորձ,
 Թող չպակսի ձէքը մահուր
 Իր կանթեղին,
 Հոգիներէն սրբազան հուր —:

ԵՂԻՎԱՐԴ

